

ՀԱՅ ՏՊԱԳՐԱԿԱՆ ՏԱՌԵՐՈՒ ԲԱՐԵՓՈՒՈՒՄԸ

Մօտաւորապէս տասնեակ մը տարիներ առաջ, եթէ չեմ սխալիք, հայ տպագրական տառերու բարեփոխման հարցը լրջօրէն զբաղեցուց Խ. Հայաստանի հրատարակչական հաստատութիւնները, եւ կարգ մը մասնագէտներ ու արուեստագէտներ, ըլլայ երկրի մէջ ըլլայ արտասահման, մեծ շահազգողութիւն ցոյց տուին այս հարցի նկատմամբ եւ բազմաթիւ յօդուածներով եւ ուսումնասիրութիւններով ընդգծեցին անոր կարեւորութիւնը:

- Այն ատեն մեծ հետաքրքրութեամբ կը հետեւէի այս բարեփոխման ի նպաստ եղող շարժումին, եւ ես ալ, իմ կարգիս, առաջարկ մը բերի՝ որ արտերկրի Փարիզի «Ապագայ» օրաթերթին մէջ հրատարակուեցաւ: Յետոյ սակայն տարիներ անցան, պատերազմը վրայ հասաւ, ու դժբախտաբար վերոյիշեալ աշխատանքները դրական արդեւնքի չլսնդեցան:

Ներկայիս, պատերազմը լրանալէն մօտաւորապէս երկու տարիներ յետոյ, այս հարցին նկատմամբ որեւէ լուր մը չառիմը հայրենիքէն, եւ հոն կէ եկած թերթերէն կամ դիրքերէն կարելի է հետեւցնել թէ հին տառերը սակաւին գործածութեան մէջ են:

Յամենայն դէպս կը կարծեմ թէ այլեւս ժամանակ է որ այդ հարցը կրկին արծարծուի, նկատելով որ պատերազմը վերջացած է, եւ անտարակոյս, խաղաղ շրջանի յատուկ մշակութային աշխատանքները աւելի մեծ թափով պիտի վերսկսին: Այսօր, անուրանալի իրողութիւն մըն է թէ Խ. Հայաստանի՝ քառորդ դարու խիստ բեղուն գոյութեան մը վերջ, մշակութային ճակտին վրայ նորանոր նուաճումներու հեռապատկերով ողբերուած՝ արդէ պահանջներու համապատասխան միջոցներով պիտի դիմադրուէ իր առջեւ ներկայացող ամէն գոնարին հարց:

Ահա այս կարգի հարցերէն մէկն ալ մեր հայրենիքի մէջ այսուհետեւ լայն գետնի վրայ ըլլալիք հրատարակչական, եւ հետեւաբար՝ տպագրական աշխատանքները պիտի հանդիսանան. այնպէս որ, ինչպէս աւելի վերը յիշեցի, հայկական տպագրական տառերու բարեփոխումը եւ արդիականացումը հրատարակչական պահանջ մը պէտք է նկատուի: Մեր համայնարանները՝ ու մասնաւորապէս Պետհրատը, ապահովաբար պիտի ձեռնարկեն ընդարձակ եւ բազմահատոր գիտական, պատմական, բժշկական, բանասիրական ու համայնագիտական հրատարակութիւններու: Ասոնցմէ զատ, օրաթերթերու եւ պարբերաթերթերու թիւն ալ հետզհետէ պիտի աւելնայ զբարդիտութեան թեան զարգացման համեմատութեամբ, եւ այնպէս կ'ենթադրեմ թէ խնդրոյ առարկայ բարեփոխումը Խ. Հայաստանի եւ գաղութներու մէջ տպագրական ճարտարաբանեանով շահազգողողներուն համար խիստ կարեւոր հարց մը պիտի դառնայ: Պէտք է ինտողմանիլ թէ մեր այժմու տպագրական տառերով կարելի չէ արդէ պահանջներուն համապատասխան «թէքնիք» լուրջ գործ արտադրել: Հետեւաբար, նախ եւ առաջ քննենք թէ որոնք են մեր ցարդ գործածած տառերու գլխաւոր պակասութիւնները:

Իմ կարծիքով անմակարբերներն երկուք են. ա) կարգ մը իրար նմանող տառերու շփոթութեան պարագան: Բ) Տառերու անտեսեալ կառուցուածքին հետեւանքով ըստյուրեւ թուղթի, մէլանի, փոխադրութեանց եւ ընդհանրապէս ներթափանցի վրանաները:

Առնենք առաջին պարագան: Իրոյրիս ծանօթ է թէ կան տառեր որոնք շատ կը նմանին իրարու, եւ իրարմէ կը զանազանին միմիայն մագալին դիժերով, որոնք յաճախ գործածութեան հետեւանքով կը հաթարուին ու կ'անյայտանան, այնպէս որ շատ անգամներ ընթերցողը դժուարութեան կը մատնուի ու չի կրնար որոշել տառերէն ինքնութիւնը: Մայն շփոթութեան առիթուող տառերը ընդհանրապէս հետեւեալներն են. ա տ ս ու ե , գ դ , զ Ղ , բ ր , յ ց , չ չ , ե ն . :

Օրինակի համար, տեսէք թէ որքան չիփօ՛թեալ էր անոր հոգի կուտան իրարու նմանութիւն ունեցող տասները՝ հետեւեալ երեք բառերուն մէջ՝ յԱՍՏԱՒԱՍՈՒՄ, հԱՍՏԱՍՏ, ԵՄՍԱՍՏԱՍՈՒ, եւ որքան կը դժուարացնեն ընթերցումը։ Թէեւ մենք յաճախ չիիցած տասներով ու առաջ մէկանով տպագրուած գրութիւններն ալ կը կարդանք առանց դժուարութեան, բայց ատիկա արդիւնքն է աչքի վարժութեան ու փորձառութեան, եւ ակնարկով մը կը հետեւցնենք բառին ինքնութիւնը իր ամբողջական ձեւէն իրատեւրով, բայց ատիկա ըսել չէ թէ սկսնակ մը, կամ օտարական մը, նոյն դիւրութեամբ կարող է կարգալ սալ բարո։

Իսկ երկրորդ պարագան շատ աւելի կարեւոր

կամ ներկայ բարեփոխուած տասներով 300 էջի վրայ, մենք մեր սովորաբար գործածած տասներով նոյն գիրքը կը ստիպուինք տպելու առնուազն 400 էջի վրայ։ Ասոր համոզիչ ապացոյցը յատկօրէն մեզ կուտայ յետագայ պատկերալիք բաղդատական արտաստպումը, որ՝ ձեռքով գծած ու պատրաստած ըլլալու՝ դժբախտաբար կանոնաւորապէս ձուլուած տասներու թէքնիք ճշդութիւնը չունի, այսու հանդերձ ընթերցողը որոշապէս կը տեսնէ թէ թուղթի ի՛նչ մեծ խնայողութիւն կարելի է ձեռք բերել մեր տասները արդիականացնելով։

Հոս պէտք է աւելցնեմ որ այս ցուցադրած տասներու կարելի է յաջողութեամբ ձուլել տալ նաեւ շատ աւելի փոքր չափի վրայ առանց իրենց յատա-

ԱՐԳՊԵՉԵԹԵՐԻԿ ԾԵԻՁՊՃՏՅՆՇՈՉԱ ՉՐԱՍՏԳԼՓԲԵՕԹ

է արդի տպագրական ճարտարարուեստի պահանջներուն գոհացում տալու եւ նիթականի խնայողութիւն ապահովելու տեսակէտէն։

Ըսենք անիջպպէս թէ մեր տպագրական տաներու բունը՝ մեծաւ մասամբ նոյնաձեւ ուղղաձիգ հաստ գիծերու շարք մըն է, զոր իրարմէ զանազանելու համար հնարողները ստիպուել են լայնքին ու երկայնքին թեւեր, պոլեր ու երուն մասեր աւելցնել, պարագայ մը որ անխուսափելի կը դարձնէ տողերուն իրարմէ հեռու դասաւորումը, ինչ որ ի վերջոյ թուղթի անտեղի շոյալումի պատճառ կը դառնայ. մինչդեռ ընդհակառակը՝ իմ տեսակէտով բունն է որ ինքնուրոյն կառուցուածք ունենալու է եւ տարբերել պէտք է միասնեբին։

Ահա այն սկզբունքը որմէ առաջնորդուեցայ ու կիրարկեցի՝ իմ այս էջերուն մէջ ներկայացուցած բարեփոխուած ու արդիական ձեւով պատրաստուած տպագրական տասներու մէջ։ Ձոր օրինակ, գիրք մը՝ որ կարելի է տպել լատինական

կութեան կամ դիւրերնթեռնութեան վրաս հասցնելու. մինչդեռ նոյնը կարելի չէ ընել մեր այժմու գործածած տասներոյ՛, հաւասար յաջողութեամբ։

Ինչպէս շատերուն ծանօթ է, հայկական տասները կը գտնուին չորս հարիզոնական գիծերու միջեւ, այսինքն՝ մէջտեղի երկու գիծերու, վերի եւ վարի երեք գիծերու, ու վերէն վար չորս գիծերու միջեւ։ Հիմնուելով զանազան ոճի հայկական տպագրական տասներու եւ ցարդ եղած թեթաղանջներուն վրայ, աշխատեցայ կարելի եղած չափով աւելցնել մէջտեղի երկու եւ վերի երեք գիծերու միջեւ զանաւոր տասներու թիւը, նմանողութեամբ լատինականներուն, նկատելով որ այս վերջինները կը համարուին աշխարհիս ամենակատարեալ տասները։ Իսկ չորս գիծերու միջեւ եզոզ երկար տասները բոլորովին ջնջելով բաժնած եմ միւս երկու դասակարգերուն, այսինքն գէպի վեր եւ գէպի վար թեւեր ունեցող տասներուն միջեւ։ Մասնաւոր

Հայկական նկարադրին հիմնական դիմելը ու ներ-
դաշնակութեան կապը կորսնցնելու :

Առաւարկի փորձ մը Հայկական տպագրական
տառերը բարեփոխելու եւ արդիականացնելու որ
կը ներկայացնեմ Հանրութեան : Լաւ թէ դէշ , տա-
րիներու ընթացքին , պարբերաբար , փորձերս
վերսկսելով , սրբագրելով , փոխելով , բարեփոխե-
լով , կրկին փորձելով , ի վերջոյ Հասայ սոյն եղ-
րակացութեան եւ իմ ճաշակիս Համաձայն պատ-
րաստ եղի այն ինչ որ կը տեսնէք այս էջերուն վը-
րայ : Նորնպէս բաղդատական օրինակ մըն ալ պատ-
րաստեցի այս ամբողջ ըրածներս փաստելու եւ ա-

ւելի պատկերայլից դարձնելու Համար : Այժմ կը
մնայ Հանրութեան եւ մասնաւորաբար մասնազէտ
քննադատներուն , որ սոյն գործիս մասին արտա-
յայտուին , մատնանշելով անոր ձախող ու յաջող
կողմերը՝ ամենայն անկեղծութեամբ :

Իբրեւ նախանձախնդիր արուեստասէր մը , փա-
փաքող եմ որ սոյն աշխատանքս առիթ ընծայէ
նաեւ ուրիշներու նմանօրինակ առաջարկներ բե-
րելու , որպէս զի ի վերջոյ յաջողուի Հայկական
տպագրական տառերը զեղզղիտական ու արուես-
տագիտական տիպար բարձրութեան մը Հասցնել :

Ա.թ.էմֆ

ՅԱԿՈՒ Ս . ԿԻՒՐԻՒՆԿԱՆ

Շ Ի Ի Ա Յ Ա Կ Ա Ն

Խ Ո Ր Հ Ո Ի Ր Դ

Գա՛ց է ճալքան , լա՛յն է ճալքան ու վաշտ
Մի՞նչն աքի մը ճիւղական Գանգէսի ,
Ուր ամցնում է Շիւայի հետ վառաշատ
Ամբայն անտանձ խորհրդարար հանդէսի :

*

Շարժում է յարդ թափօրն ահա դէպի գետ ,
Դառն է դոփում եւ ծնծղաներ արծաթի
Ձի՛յ ծաղում են իւրաքանչիւր ֆայլի հետ՝
Կամաում են հերստակներ դեռատի .—

*

Եկել են գառ հանդերձներով տօնական ,
Ակնայրտիղ շատայններով սնդուսի ,
Ծաղկեծանտակ ֆոյերի տակ մագանիս՝
Հար ու յայրառ ազդիկները ինդուսի :

*

Գաղարում են մերկուր-իւններ նագանձով՝
Որովայններ՝ — մընամ տարփող օձերի ,
Եւ ըստիմֆներ՝ — գայգ յատուտներ ֆովէ ֆով —
Խայքում են ցոփ կայնագները բացերի :

*

Եւ գառ թնդում է թմբակը , մինչ անհ՛ղ՝
Կրծքերի տակ փոք-փոքում են խանդ ու կիրք .
Եւ քարան մէջ ծօթն արժեքակ վառաշոյ՝
Շտանչում է Շիւայական արեւաիրք . . . :

Ու մեղեանդ բորբոքում է գետափին
Ամբայն իր հոծ աստուածութեան հետ իրզօր —
Լուռ են յանկարծ դառն ու ծնծղայ եւ արփի՛ն
Մայրամուտից գառնալիծում է բարք :

*

Իջնում է մաւթն , արծաթում են արդ ցտեր ,
Եւ աստուծայն օձում արձանն թունական՝
Ամլուքեան դէմ սեռն իր յուրքի հրքաւեր՝
Արարչութեան մէջ — արարիչ գերբնական :

*

Եւ օձում են ազնիւ իւրով սանտալի ,
Մաղկանց հիւքով յոնկում գիշերն բարաւտ ,
Ու տարփատե՛նչ կոյսերն ամէն ցանկալի՝
Միանում են աստուածութեան առ յաւտ . . .

*

Այլ շաչում են ծաղի ու ծիծաղ խելագար ,
Եւ ժայքեան են աղազակներ դիւային —
Ամէն անգամ որ ցարաստանց ու գաղար
Մի կոյն ընդերք է ընդումուս Շիւային . . .

Ու գառ թնդում է թմբակը լուսնի տակ ,
Եւ արձանն է արնաշաղկապ ու անհ՛ղ .
Եւ թափօրը յագեցնում է անյատակ՝
Արարչութեան մէջ արարիչ փառայնք . . . :

Լէկասնդ , 1946

Յ . ԿՈՍՏԱՆԴԻՆԱՆ